

### ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հնչակեան կուսակցութենէն արտաքսուած Աւեախս Կազար-  
բէկեան անուն անձը Լոնտոն դատարանին գիմած է, յայտարա-  
բէլով որ „Հնչակ“ անուն թէրթը և իրա անձնական սեփակա-  
նութիւնն է։ Մինչեւ դատին վերջանալը կուսակցութեանս  
պաշտօնական թէրթը առանց անունի կը հրատարակենք։ Կու-  
սակցութիւնը և հայ հասարակութիւնը պէտք է շփոթեն, այս  
հրատարակութիւնը յիշեալ անձին հրապարակ հանած „Հնչակ“  
թէրթին հետ։

ՀԱՅՑԻ Կեղրոնական Վարչութեան Հնչակեան կուսակ-  
ցութեան։

Mr. L. Frank,  
99, FRITHVILLE GARDENS,  
SHEPHERD'S BUSH, LONDON, W.

### ԵՐԻԿՆԵ ՏԸՐԻ ՄՌԱՅ ԱԼ

Կը թեակոխինք 1896 տարին ետևնիս հարիւր հա-  
զար հայ մարտիրոս՝ յոյսերու փլատակին տակ թաղ-  
ուած։ Գերեզմանէն վերադարձող աշուելի ուրուականի մը  
պէս մեր հին պատմութիւնը կանգնած էր աչքերնուս առ-  
ջև։ Այսպէս երբեմն կուգային կանցնէն մեր երկրին  
վրայէն իսլամական արշաւանքները, աւելակ, ամայութիւն,  
խոր լրութիւն ձգելով իրենց յիշատակ։ Եւերակ, ամայ-  
ութիւն, խոր լրութիւն հայ աշխարհին, հայ սրտերուն  
յիշատակ ձգելով արիւնի ծովու մէջ կ'երթար կը մարէր  
այն 1895 ի արեգակը որ ազգային հաւատքի պայծառ լր-  
տով էր ծագած։

Ու այդ մթութեան անապատին մէջ մոլորած կը թա-  
փառէր հայը, առանց դանելու ելքի մը արահետը։ և ա-  
հա հեռուէն գոռ շեփոր մըն էր որ լսուեցաւ։ Եւրպա-  
տականէն Վմբրիկա, Վանէն Շարիզ, Պոմպէյէն Պոլիս,  
Երևանէն Եղիպտոս հայ սիրտը թնդաց, տրոփեց հաւա-  
տարծարծ ձայնէն որ կը հնչէր լեռներէն ուր

Եւ բղոշէն զօր կոխեսն ասա՞ դեւցագունք կոխեցին

ու հայ սրտին մէջ մահամերձ հաւատքը հոգեղարձ եղաւ։

Օէյթուն անդամ մըն ալ կը բարձրացնէր Վզատու-  
թեան դրօշակը և ցոյց կուտար թէ միայն մորթուելու  
համար չէ որ հայը ստեղծուած է. զարնել ալ դիտէ, բաւ  
է որ ձեռքը ունենայ երկամի մը կտոր։ Ո'չէ երկու երի-  
տասարդ, Հնչակեան յեղափոխականներ, մտնելով այդ  
ժողովզին ծոցը, կրակը տուած էին սրտերու պատրաստ  
վառօգին։ Եւ աշխարհ հիացումով տեսաւ որ քանի մը  
հազար լեռնական հայ դիմազբերով 100,000 զինուորի  
յաղթանակը կորդելու կարող էին։

Ո'եր ազգային վշտին սփոփանքը եղաւ Օէյթուն։  
“Ահատակ ժողովուրդ” հուչկուիլը ալ ձեռք կուտար.  
սրբութեան տիտղոս, բայց ոչ փրկութեան առաջնորդ։  
Ո'արտիրոսի գերը կարեկցութիւն կը շարժէ, երբեմն ալ  
հիացում կ'ազդէ, բայց ոչ յարգանք։ Ճ'նշուած ժողո-  
վուրդ մը ակնածելի ըլլալով է որ կրնայ ապարայ յուսաւ։

Հնդ ամիս շարունակ ոչ միայն հայ աշխարհը այլ  
Վմբրիկա ու Եւրոպա ակնդէտ աչքերնին յառեցին այն  
խրոխտ լեռներուն վրայ ուր Վզատութեան և բռնակալու-

թեան միջև այնքան անհաւասար ուժերով պատերազմ  
կը մշուէր։ Եւ սակայն մինչեւ ե՞րբ կրնային գիմանալ մի  
բուռն հայեր զրկուած հացէ, զրկուած աղէ, զրկուած վա-  
սոյէ, զրկուած զէնքէ։ Ոմիւրը լանակը սպառազնուած  
էր ամենէն կատարելադործեալ զէնքերով։ ատանց դէմ  
Օէյթունցին ունէր նահապետական հրացանը։ Օօրանո-  
յէն գրաւուած 400 մարթինիներովն էր որ Օէյթունցի  
հայը դիմադրեց ու յաղթեց։ Եւ զրսէն աջակցութիւն մը  
չէր համեմէր։ Բայցագանցութիւնն, շատ օգնութիւնն, բնաւ։  
Կացութիւնը աննպաստ էր. վիճակին վրայ ճշգրիտ տեղե-  
կագիր մը հասաւ Պոլիս պատրիարքարան։ Խղմիրեան պատ-  
րիարք Ճարտար դիւնագիտութեամբ մը, որ իր փառքի  
տիտղոսներէն մէկը պիտի մնայ, յաջողեցաւ եւրոպական  
միջամտութիւն մը հրաւիրել Օէյթունի համար։ “Կասա-  
տաւոր հաշտութիւն մը կը կնքուի. հաշտութիւն որուն  
պայմանները սակայն չեն յարգուիր, և Օէյթունի կա-  
ցութիւնը չի կրէր ո՛ւ և է հիմնական փոփոխութիւն։

Օէյթունի ապատամութիւնը մեր վերջի ժամանակ-  
ներու պատմութեան ամենէն աւելի յատկանշական զը-  
ծերը կը պարունակէ։ Եզակյան գերագոյն շահէրը կը  
հարկադրեն մեղի առ այժմ չերկարել այս գլխուն վրայ։  
Բայց ներելի է լսել որ Օէյթունը իմէ մեր ժամանա-  
կակից պատմութեան ամենէն փառաւոր էցն է, միանդա-  
մայն հայ ազգին համար ամօմի գլուխն է։ Պատերազ-  
մն ետք զէյթունցիները անօմի մնացին։ զիցազները  
ձեռքերնին երկնցուցին եւրոպացիներու։ Ո՛չ հաց, ո՛չ գեղ,  
ո՛չ րժիշկ զրկուեցաւ։ Եմէ հնագ ամսուան ապստամբու-  
թիւնը միայն հարիւր հայու մահ պատճառեց, րժիշկի,  
գեղի, հացի պակասութիւնը հաշարաւու, կտրիճներ զէ-  
րեզման տարաւ, ու կը տանի։

\* \* \*

Օէյթունի հաշտութեան ետքը տեսակ մը լրում ա-  
ռաջ եկաւ։ կարդ մը հայեր ջանացին այդ վիճակը ըս-  
տեղծելու։ Յեղափոխական շարժումը սակայն չէր անզա-  
մալուծուած, ընդհատակը ուժգնապէս երեան կուգար Պո-  
լիս ուր հայ մասնիչները և մահմետական սոսիկանները  
հրապարակներու վրայ դաշունահար կ'իյնային։ Հայկական  
այս յամասութիւնը մոլեգնեց Համիտը, և ահա ինչոր  
երբեք չէր տեսնուած Պուլկարական յեղափոխութեանին ի  
վեր, երեան եկաւ։ Պոլսոյ կամուրջն երկու զլուխը կա-  
խուանը տնկուեցաւ հայ յեղափոխականութեան համար։  
Ալ մկիկ մկիկ բանտէն հանուելով մահուան կաւաջնոր-  
դուէին հայ երիտասարդները, մահմետական խուժանին աշ-  
քին առջև։ Ո'եր քանամենի կտրիճները պարանը իրենց  
ձեռքովը կ'անցնէն վերնին։ “Կեցցէ Հայաստան, կեց-  
ցէ աղատութիւն” վերջն շունչն հետ վերջն գուռումը  
կ'ըլլար հայ յեղափոխականին։

Հիմա ալ շատ սրբազն բարձրացնէր կը հնչէր Պոլ-  
սոյ հայուն ակնջին Վզատութեան կուրի հրաւիրը։ Ալ ս-  
ատակին արկանուղանդ թաւանը կը թափանցէր սրտերու

Խորը, ու սարսուոը կ'ընթանար հոգիէ հոգի: Այդ սարսուոը փրկարար եղաւ. հոյերը սժափեցան յուսահատական լքումն: Հանրային զայրոյթը ւակայն իր զեկավարները կուղէր, և այդ պարտականութիւնը կ'իշնար Պոլսոյ Հնչակեան Արչումեան որ գեսապահական մարմին վերջնագիր մը զբկեց պահանջերով կախաղանին անմիջական ջնջումը: Այդ սպառնալիքին երկրորդ սուտուն կախաղանը գեռ կանգուն կը մնար. անոր ստորոտը հաւաքուած մահմետական խուժանը կ'սպասէր հայ դիակի մը տեսարանովը հրձուելու: Վըսպասէ ժամեր, և փոխանակ հայ դատապարտեալին կը հասնի սուլմանին թիկնալուհը որ կ'աղդարարէ խուժանին ցրուիլ: Հնչակեան վերջնադիրը արթընցուցած էր դիւնադիտութիւնը իր թմրած անտարերութենէն. անտարբերութիւն որ ուրիշ բան չէր բայց եթէ խորհուած մեղակցութիւն մը Համբարի ոճարագործութիւններուն: Ամէն անդամ որ հայը ինք իր ձեռքը ունի ուժ մը որուն կը կաթնի, որով կրնայ դիմանալ, պէտք է ապահով ըլլայ թէ երոպական դիւնադիտութիւնը իրեն աշակեցն է, իրեն զօրավիգն է, իրեն հլուն է: Դիւնագիտութիւնը միշտ ուժեղներուն տրամադրութեանը տակ է: Հնչակեան Կուսակցութեան այս միջամտութիւնը յեղափոխական շարժումին ամրապնդուելուն նպաստեց մհծարէս: Ուիրքիոյ մայրագալաքին մէջ, Եւրոպայի աչքին առջև հայերուն կախաղան բարձրանալը, և այդ ոճքին առջև աղդային անկարողութիւնը շատ պիտի նպաստէր բարոյական տկարացում՝ առաջ բերելու մեր մէջ. Համբարի և իր խորհրդականներուն հաշիւը այս մասին ճիշտ էր. բայց հաշուած էին առանց նկատողութեան առնելու յեղափոխութեան անյաղթելի յամառութիւնը:

\* \* \*

Համբարական գրութիւնը 1896 ի մը յամր յամր կը շարունակուէր. բանտարկութիւն, սպանութիւն, կեղեքում, հարստահարութիւն դադար չէին առներ երբեք, բայց մեծ կոտորածներու քաղաքականութիւնը գոնէ առամարար մէկ կողմ զրուած կը համարուէր, երբ յանկարծ յունիսի մէջ Ասպուրականի կոտորածին աղաղակը լսուեցաւ: Այդ հայաշատ մեծ նահանգը զերծ մնացած էր ջարդէ, և հիմա կը տուժէր իր այդ փրկութիւնը: Ուիրք, քիւրտ խուժանին ու կանոնաւոր բանակին յարձակութերուն տակ կը կործանէր Ան քաղաքը ու կը ջարդուէին քաղաքացին ալ: Կոտորուղներու ճիշտ հաշիւը յայսնի չէ, բայց 20,000 թիւը չափազանցութիւն չերկեցաւ: Այս կոտորածը Եւրոպայի մէջ կարելի է ըսել թէ անտարբերութեամբ դիտուցաւ: Հիւպատուններուն տեղեկագիրները որոնք նպաստաւոր չէին Ան մանող ոչժըքքահպատակ հայերու հեռատեսութեանը, բաւական զօրաւոր պատճառ եղան այդ անտարեր վիճակը առաջ բերելու:

Ամամինիներու դաշտին մէջն իր փարփ յուսատու կոթող սը վեր բարձրացաւ հայ երիտասարդներու վեհոզի արիութիւնը: Հաղարաւոր էին վայրադները, ահեղապէս սպառապինուած, որ թակարդով պաշարեցին փոքրիկ խումբեր: Վարսավիահար միշտ ետ կը մղուէր այդ վասոգի խուժանը, ու նորէն կը խուժէր: Հատ սուղ ծախեցին հայ քաղերը իրենց կեանքը. և ապահովաբար յաղթական ճամբէ մը պիտի լնթանային եթէ միայն իրենց չի պականէր դէնք, ուազմամիթերը: Հոն, Ան ալ շատ Հնչակ, շատ Դրչակ, դրկած էին Կազմոնական Արչութիւնները, բայց հրադան, բայց գնդանի, բայց վասոջի: Ոչինչ, կամ զրիթէ ոչինչ: Կոտորածի սպառափին մէջ ժողովուրդը, մարտի դաշտին վրայ կուռողը, զուր աչքերնին յառած կ'սպասէին թէ թիկունք օգնութիւն որ խոս-

տացուած էր ու սահմանագլուխէն չէր իդար, չէր իգալ. ու չեկաւ: Ու մահուան ստուերը անդամ մըն ալ լայն արձակ փուռեցաւ Ասպուրական աշխարհին վրայ:

Ամահուան գրկախառնումին մէջ իրարու պլուեցան Հնչակեան, Դաշնակցական, Արմենուական: Այս նահատակ դիսկաներէն արդեօք պիտի սորվի՞ Հայաստանցի հայը թէ երբ հասարակաց թշնամին մէկ սուր ունի ամէն հայու համար, ամէն հայու համար աղային դաւաճանութիւննէ աւելի մէծ ոճիր մըն է, տիմարութիւն է, յանուն Քարլ Վարքսի, յանուն Պլեսանովի իրարու գէմ ելլել, ու իրար բզզիտել Ընկերվարականութեան, Համայնականութեան գպուցներու տարբերութիւններով: Յեղափոխական դիմակի ներքեւ տիրացուութիւնը ծիծաղելի չէ, քըսալմացուցիչ է. իր հետ ժողովրդին մահը կը բերէ:

Իցէ թէ Վարտիկներու, Պետօներու, Եւետիսեաններու և իրենց հետ ինկող քաջերու արինը ցնցէր Հայաստանցի հայը, ըսթափեցներ զինքը և սորվեցնէր իրեն թէ իր կեանքը պաշտպաններու, իր ապադան ապահովելու համար իրեն պէտք է Օքնի ու Աէր:

\* \* \*

Անի կոտորածէն յիշ ետքը Խլմիլեան Վատթէու պատրիարք հրաժարական տուաւ: Այս անսպասելի որոշումը շուարեցուց հայ ժողովուրդը և անբացատրելի մնաց: Համբար 1896 ի սկիզբները չերմապէս փափակած էր այդ հրաժարականը ձեռք անցնել: Լավէստիներու և բաշաններու խմբակ մը այս նպատակին համենը համար տմէն ջանք գործ դրած էին բայց պատրիարքը տեղի չէր տուած: Ամոռը նստած օրը որոշած էր չիցնել մինչեւ չի կատարէ իր պարտականութիւնը: Կանսներ կային թէ այդ միջոցն պատրիարքը աղջին համար բաղդատարար լաւագոյն ապագայի մը յոյակը տածելու պատճառներ կընար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր 18/30 էն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Ու արդարե տածելու պատճառներ կընար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբերեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Ու արդարե տածելու պատճառներ կընար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբերեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Ու արդարե տածելու պատճառներ կընար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացելութիւնը մասնաւոր նըշանակութիւնը մը կրնար ունենաւ: Վեդլիոյ գեսպան սըր Գիլբր Քըրրի մայիսի մէջ Պոլսէն Լոնտոն մեկնած պահուն այցելած էր պատրիարքին. սեպտեմբեր կը միջուկն ի վեր այս երկու անձնաւութիւնները իրարու հանդապետ ճիշտ էր կը մնային, Եւըլտրզի գիւտուին մոլեկոնութիւնը չի գրգռելու համար, ուստի գեսպաննին անսպասելի ացել

Նական աղքեցութիւն մը դործելու :

Իզմիրեան պատրիարք ուղած էր ստեղծել Հայ աղքանին Համար „աղքային քաղաքականութիւն մը” որուն գերադայն զեկավարիչը ինք պէտք էր ըլլար, պատրիարքական պաշտօնովը : Ազգին ընդհանուր Համակրանքին հետ կը վայելէր կատարեալ վստահութիւն, և ինքզինքը պատասխանատու կը ճանչնար Եւրոպայի առջև, Հայ աղքան առջև, թիւրք իշխանութեան առջև : Վարմնացումն էր աղքային պահանջումներուն, որոնց յաջողութեանը Համար կը փափագէր աղքային կարգապահութիւն մտցնել աղքան մեջ : Ամիսյն իր այս փափագին իրականացումը չէր կրնար տեսնել . իր խորհուրդները միշտ լսելի չէին ըլլար աղքան օգտին Համար գործող անհատներու և մարմիններու քով : Ու օր մը, խորհրդաւոր այցելութիւն մը ընդունելէ անոփապէս ետքը, գրեց հրաժարականը, որ բողոք մըն էր Համիտական քաղաքականութեան դէմ:

Հաւանական է որ Իզմիրիցան պատրիարք չեր ուղեր շարունակել միայն պատասխանատուութիւն ստանձնել առանց բարոյական հզօր ազգեցութիւն ունենալու նոյն իսկ անոնց վրայ որ զինքը մեծարելով, իր վրայ կատարեալ վստահութիւն ունենալով մէկուեղ կը մերժէին հետևիլ իր խորհուրդներուն:

Խպմբը կառանձնացումը գտատարկ մը ձեզ հայ աղ-  
դին մէջ : Եղական երևոյթ մըն էր այդ պարզ եկեղեցա-  
կանը, որուն խստամբեր զէմբը իր վրոյ գրօշմուած կը կը-  
րէր բաղմատանջ ժողովլդին տառապանքներուն պատկերը :  
‘Անդաւոր Հովհանն առջև ներդաշնակ միաբանութեամբ  
ստորևաքարշ կը խոնարհէր հրեան, իսլամը, եւրոպա-  
ցին, ամերիկացին, ‘մեծ’ կոչուած պետութեան դիսպա-  
նը . ընդհանուր անկումին մէջէն իրոխտապանծ վեր կը  
բարձրանար միայն հայ եկեղեցականի մը դլուխը . թուէր  
այն թէ քրիստոնէութեան առաջին դարերու հայրապետ  
մըն էր, գերեզմանէն յարուցեալ, որ գոռ ամերաբտակ կը  
կանգնէր բռնապետութեան դէմ: Ճաղովգուրդը որ ծնած էր  
երիտասարդութիւն մը Համբարի զէմ մարտնչելու չափ սըր-  
տոս, այդ ժողովլուրդը Արևելքի քրիստոնէութեան կը  
պարզեւ ժամանակակից իր ամենէն մեծ բարոյական ուժը :  
Ու քրիստոնեայ աշխարհը զգաց թէ միայն նիւթական  
թիւը և բրուութիւնը չեն որ աղքի մը զօրութիւնը կը  
կազմեն ու անոր իրաւունք կուտան ապրելու . բարոյական  
ուժն ալ յենարան մըն է, որուն կրթնած, ազատութեան  
իրաւունքը կրնայ պահանջել, ու կորպել, ալ մը, թէն  
փոքրաթիւ :

\* \* \*

Ճակատամարտէն ետքը մահաբեր դաշտը կը սպրզի  
երբեմն մարդ մը ձեռքը աղօտ լսապերով. Կորաքամակ կը  
ծոփ, կը զննէ կիսամեռները, ասդին անդին կը շրջէ հո-  
գեաբքները, կը պրատէ դիմկները. արինին մէջէն կը  
շտկէ իր կողոպուտը ու կը մեկնի գոհունակ: Ամէն ան-  
դամ երբ հայ աղքը կոռոի դաշտին վրայ կը ձգէ իր դիսակ-  
ները, կը տեսնուի մարդ մը որ կը խորաւուղուի անոնց մէջ,  
իր կողոպուտը կը փնտուէ — պաշտօն մը, տիտղոս մը, առ-  
տիճանն մը: Այդ մարդը երևեյաւ երսունը հինգ տարի  
տուած. Զէյթունի լեռներուն մէջ, հայ սրտին վրայ, զօ-  
րանոց մը կանգնելու գաղափարը տուաւ թիւրքին. տիտղոս  
մը խլեց: «Ներսէս պատրիարքի օրով, երբ հարստահա-  
րութիւնները իրենց գագաթնակէտը հասած էին ու փըր-  
կութեան գարմանը կը խորհուեր, այդ մարդը, անդամ  
քաղաքական ժողովին, զնաց մատնեց իր պաշտօնակիցները.  
աստիճանը բարձրացաւ: Հարութիւն պատրիարքի օրով  
1885-87 մն երբ աղասութեան հայ պիտուրներու առաջն

կարստանները Ա տանէն, Ո ուշին զգմայտկապ ճամբար կը դրուեին Մթիա, Տիփոլիս, Նորէն այդ մարդը մէջնել եւ լու. երախտագիտութեան հեռագիր զարնել տուաւ պատրիարքին Եւրոպա, ու Գէջիբթաշի գերեզմանատունը վաճառել ուղեց. Համիսին աջքը մտաւ: Ո ուսայի զատաստանէն, Լրջորումի զոտորածէն, Պօլսոց ցոյցէն յետոյ երրս սգակիր էօ հայ աղքար, Կրկին այդ գէմին էր որ նշմարուեցաւ. վաճառեց Ծգգային ժողովը ու պատրիարքարանը Ըեցուց սուլմանին արար սծնելովը. փոխարէն՝ Պալայի տիտղոս, Ո էճիտիէ: Եւ հիմա եւլր հայ աշխարհը մեսելաւատան մըն էր, աղջոտ լուստերու մարդը իր թագառոցէն նորէն գուրս ելաւ, ու եկաւ հայ զիակներուն մէջէն փնտուել փաշայութեան տիտղոսը:

Ու Կուրեան գտաւ մեղսակից մը , զառամած ծերուկ  
մը որ քսան տարիէ ի վեր կը հալէր կը մաշեր աջքը  
պատրիարքական աթոռին յատած .

— Համեմակ աղքին զիակը, փարտոց Ալուրեան անոր ականչէն . երկու բաժին ընենք . մեկէն քեզի պատրիարքութին, միւսէն ինծի փաշայութիւն Հանենք :

## Ոկտան գործի :

“Արան ցիրուցան ըրին օրինաւոր կրօնական և քաղաքական ժողովները. քանի մը աշխարհական և քանի մը եկեղեցական սուլթանէն ուղղակի նշանակուեցան իբր փարիշներ հայ ազգին. Բարբորզիմէսս եպիսկոպոս ստոմեծնեց տեղապահի ախտղոսը, և “Առողեան եղաւ բացարձակ զիկտասոր:

‘Առութեանի առաջին գործը եղաւ գրել և մատոն Անգլ-  
Վարփնիքն ընկերութեան որ հայ աղքը գոհէ է սուլթանին  
կառաւշարութենէն, թէ ամէն բարիք անկէ կը յուսայ մի-  
այն, ուստի անդլական ո՛ և է միջամռութիւն կը մերժուի  
հայոց գործերուն համար : Ո՞իւնոյն ատեն Արքահամ  
փաշա, ժողովին՝ անուանական ատենապետը, ‘Առութեանին  
կողէն կը զիգուէր զեսոպաններուն, նմանօջնակ յայտարա-  
րութիւն մը ընելու : Դեսոպանական մարմինը պառսխանեց  
Վրբահամ փաշայի թէ զինքը իբր ընկ անհատ կընդու-  
իի, պաշտօնական հանգամիքով չեն ճանչնար : Առաջին  
հարուածն էր ‘Առութեանի :

Խակ Բարթողիմէսու եպիսկոպոս աշխարհի առջև՝ պարպարդեց ամօթալի տեսարաններ։ Այդ Բարթողիմէսու եպիսկոպոսը քաղօքական գլուխոցի մը ներկայացուցիլը կը համարուէր, թիւրք կառավարական շրջանակները աղէկ ճանաչնալըվ, կ'ենթագրուէր թէ անոնց հետ լաւ յարաբեռութիւններ մշակելու գաղղնիրը զիտէ, այսպէս յայտարարած էին միշտ իր բարեկամները, թէկ հայ աղքը եւ ուրք չէր հաւտացած։ Բարթողիմէսու եպիսկոպոս ցոյց տուաւ այդ իր համբաւաւոր և բաղզագիտական տաղանդը։ Որ ստորեացուցիւ շողաքրոթութեան կատարելագործեալ արհեստե էր, ուրիշ ոչինչ։

\* \* \*

Վինչ այդ երկու տիտուր անձնաւորութիւնները կ'աշ-  
խատէ՛ին հայ ժողովրդին բոլոր խաւեւը անձնատուր ընել  
ուութանին, անզին յեղափոխական շարժումը կը պ'ստըաս-  
ուուէր ահեղ հարուածումը կերպարանափոխ ընել կա-  
ռութիւնը :

Խղիքը և ապատիքարքին հրաժարելու դրեմէ ամփս մը  
տաքը, օգոստոս 11/26 ին Պոլսա սարսափելի ցնցում մը կրեց :  
Խաշնակցական քասանը հինգ յեղափոխական, ռումբերով  
ինուած, զրաւեցին Պանը (Օթուանին) Կալվածիոյ շենքը,  
սպառնացան քանդել սեղանաւորական այդ հաստատու-  
թիւնը եթէ Եւրոպա անմիջապէս չի միջամտէ և հայ աղ-  
ին վիճակը չի բարուցէ: Այս սպառնափրը ու ոչ պին ի

գործադրուեցաւ, ոռուսական լիեւ սովորանատան միջամտութեամբը։ Հայ յեղափոխականները քանի մը երիտասարդ մարտիրոս ձգելէ յետոյ տարագրուեցան Պոլսէն։

Վեր ազգային պատմութեան ու Պոլսոյ տարեգիրներուն մէջ այդ օրուան յիշատակը պիտի մնայ անջնջելի։ Օսմանցիներուն Պոլսար առնելին ի վեր հաւանօրէն Դիւզանդիոն այդպիսի օր տեսած չէր։ Հայ արիւը ուղիուրէն վազեց Պոլսոյ փողոցները. սուլթանին կողմէ շաբաթներ առաջ սպառազնուած խուժանը կարգախօսի մը հըպատակելով յարձակեցաւ մասնաւորապէս այն թաղերը ուր լեցուած էին Հայաստանցի կորիճները. երկու օր կոտորածը, կողոպուտը շարունակեց անդադրում, սուլթանին հըսկողութեան ներքեւ ու քրիստոնեայ պիտութիւններուն ակներե. թօլովուութեամբը։ Հատ հեշտ էր գեսպաններուն մէկ խօսքով անմիջապէս վերջ գնել այդ վայրագութեան, սակայն 48 ժամ անոնք բերան չի բացին. գուցէ դեսպանական մարմնին շահներուն նպաստաւոր կը թուէր այդ հայկական արևնահայութիւնը։ Առ լթանին ուրիշ քրիստոնեայ հըպատակները երբեք մայրաքաղաքին մէջ դրօշակ պարզելու շափ յանդգնած չէին. այդ համարձակութիւնը, օր քաղաքագիտական ալ հաշիւ մըն էր, հայերը ունեցան. 1890 յուլիս 15 ի, և 1895 սեպտեմբեր 18 ի Հնչակեան ժողովուրդական մեծ շարժումները նոր յեղափոխական դարագլուխ մը ողջունած էին Պոլսոյ համար, ինչ որ նպաստաւոր չէր երոպական դադմականութեան ապահովութեանը և շահներուն։

Երբ իր թափած արիւնովը Ա. Պոլսոյ հայը պէտք ահսնուածին շափ ալ ուժասպառ համարուեցաւ, ան ատեն գեսպանները ազգարարեցին սուլթանին թէ կը բաւէ։ Կոտորածը վերջացաւ, սակայն ձերբակալութիւն, բանտարկութիւն ընդարձակ սահմանի մէջ շարունակուեցան, ու հայաստանցի հայերը գուդագունդ շոգենաւ դրուելով զըրկուեցան ո՞լ գիտէ ուր։ Կառավարական արտաքսումներուն վրայ կ'աւելինար խուճապական փախուստը։ Ի՞նչի մը շաբթուան մէջ Պոլսար դատարկեցաւ հայերէ։ Հինդ գարէ ի վեր իրարու յաջորդող սերունդներու հիմած, հաստատած օճախը քանդուեցաւ քանի մը ամսուան մէջ, ու Պոլսոյ հայը գարձաւ եղաւ իր թունաւեր։

Վերի զեր կանուխ կերպի հիմակուց վերջնական դատաստանը ընել օգոստոս  $\frac{14}{26}$  ի ցոյցին և հետևանքներուն վրայ։ Յուսանք որ հայ ազգին վիճակը փոփոխութիւն մը կրէ և ասով փոխարինուի վերջին անդամ ալ թափուած արիւնը։

\* \* \*

Ոժիւրիոյ մէջ ապստամբական շարժումները մշտառեւն, ինչպէս վէրը անպակաս է արիւնը ապականուած մարմնի վրայ։ Արեւէ 1896 ի սկիզբները զէնքի դիմեց ու քանի մը ամսուան կուիէ ետքը յաջողեցաւ երոպական միջամտութիւն հրաւիրէլ. օգոստոսին վեց պետութիւնները բարեկարգութեան ծրագիր մը ընդունել տուին սուլթանին։ Ոժիւրիոյ ելեմտական կացութիւնը կը պարտաւորէր իշխանութիւնը գոնէ երեսանց համակերպիլ Եւրոպայի պահանջաներուն։ Առ կարծիք մը սկսաւ տիրել թէ կրիտական հարցին կարդարութեամբը պիտութիւնները սուլթանը հանդիստ պիտի ձգէին, հետևարար հայկական ինդիրը եթէ ոչ մշտապէս գէթ առժամաքար պիտի մուցուեր, Ա.յդ կասկածը թէ բոլորին ընմանը թէ կրիտական հանդիստ պիտի մը միջոցին կրնար նախապատութիւն տալ, ոչ միւսին։ Հարկ տեսնուեցաւ ուրեմն հանրային կարծիքին հոսանքը մելինընթացիկ առուակի մը դարձնել։ Այս պաշտոնը ստանձնեց Լորտ Ոտղպէրի, վարիչ ազատական կուսակցութեան և պետական նախորդ գահըն։ Ենդլիյ մէջ կուսակցական ո՛ և է նկատում կ'ու ընչանայ հանրային շահներուն առջեւ, երբ միաբանութիւն կայ այդ շահներուն ըմբռնումին մէջ։ Ա.յսպէս ահա Լորտ Ոտղպէրի օգնութեան հասաւ Լորտ Ոտղպէրի։ Հըրաժարելով իր վարիչի պաշտօնէն Լորտ Ոտղպէրի իր ան-

Եւրոպայի աչքին առջեւ կատարուած բարբարոսական նախաճիրը հնար չէր ծածկել կամ մեղմացնել. ու բնական էր որ Վեծն-Բրիտանիա նորէն առաջնորդ պոոթակացող կայացիլը զեկավարել իր շահներուն համաձայն. Ճշմարտութիւնը ուրեմն իր արիւներանդ փայլովը անձածկոյթ պարզուեցաւ. մարդկային խիզճը զարհութեցաւ, քրիստոնեայ ոգին սարսուաց։

Ենդլիական շարժումը զեկավարեց Ալատովմոն. Վեծն-Օքերունին 87 տարեկան հասակին մէջ նորէն դուրս ցատքեց իր առանձնոցէն, ու լսեցուց գահները սարսեցնող իր ձայնը։ «Վեծն-Արդասպան» ի մակիդիրը զարկաւ. կպցուց Համիտի մակիտին. ամէն օր կը հրատարակէր նամակ մը միշտ գըրգուումի վիճակի մէջ պահնելու համար ժողովուրդը, ու սեպտեմբեր 24 ին խոսեցաւ Լիկորուլ միթինկին մէջ։ Ենդլիական յուղումը անդիմազրելի եղաւ. մամուլը իր ամբողջութեամբը, կուսակցութիւնները առանց ո՛ և է խոտիրի, կրօնական գաւանանքները միահնոդի, պաշտպան հանդիսացան հայ ազգին, և կատղած թշնամիներ Համիտին և իր կառավարութեան։

Եւրոպայի միւս ազգերն ալ անտարբեր հանդիսատեսներ չի մացին մեր ալէտներուն։ Ենդլիային ետքը ամենէն զօրեղ բաղրամարկուն Խոալիա եղաւ. Գրանսա ամօթ զգաց որ իր ասպետական զգացումները զրամատէրներու կրունկին տակ ձգմուելով, կը մոռնար Վրեւելով մէջ իր բազմագարեան քաշակարիթիւնը գերը. սեղանաւորական նենգութիւնները բուլորովին ուժամաթափ չըրին և Վեստիու հանրային զգացումը. Ոտսիային ալ ձայներ սկսան լսուիլ։ Փոքր ազգերը միցակից հանդիսացան մեծերուն. Պելմիգա, Օսւիցերիա տակն ու վրայ եղաւ. Յունաստան և Պուլկարիա, որոնք շատ աղէկ գիտեն թիւրքին ինչ ըլլալը, եղայրական գիրկ բացին մեզի, և հաղարաւոր փախստականներու ապաստանարան դարձան։ Տնականաբար Վեմբիկա ալ սատկապէս յուղուեցաւ։

Եւ սակայն այս տիեզերական շարժումը գործնական մէկ արդիւնք մը միայն ունեցաւ. զրամական նպաստ։ Քաշաքանութիւնը կտրուկ բանաձեռով մը կը վճռէր թէ Հայ հերը կարեկցութեան արժանի են բայց Եւրոպան աւելի կարեկցութեան արժանի կ'ըլլայ եթէ պատերազմ ծագի Հայաստանի վիճակին բարուզումին առթիւ։» Եւրոպական շահները ընդդիմարտ կը մնային իրարու. անոնց ընդհարումը կրնար աղխտարեր ըլլալ ամբողջ աշխարհի, առանց օգուտ մը ընծայելու հայ ազգին, եթէ մահաբեր իսկ ըլլար։

Այս փախստանութիւնը պատրուած մըն էր Եւրոպայի անդորրութիւնը արդարացնելու դիտումնը, թէ իրական հիմի մը վրայ կը զետեղուեր։ Երկու ենթազրութիւններէն որն ալ ըլլար Ճշմարիտ, բայց և այնպէս Ենդլիյ հանրային զգացումը կը մնար միշտ գրգւուած, ուստի և սախարաբութիւնն ալ ծանր դրութեան մէջ կը գտնուէր. Այս պաշտոնը գահների գահնելով կամ տեղի տալու էր հանրային կարծիքին առջեւ, կամ տեղը տալու էր ազատական կուսակցութեան ո՛ և է նկատում կ'ու ընչանայ հանրային շահներուն առջեւ, երբ միաբանութիւն կայ այդ շահներուն ըմբռնումին մէջ։ Ա.յսպէս ահա Լորտ Ոտղպէրի օգնութեան հասաւ Լորտ Ոտղպէրի։ Հըրաժարելով իր վարիչի պաշտօնէն Լորտ Ոտղպէրի իր ան-

կալս աղատական մը քաղաքական մեծ ճառով մը պաշտպահեց այն գաղափարը թէ առանց միւս պետութիւններուն լըդհանուր համաձայնութիւնը եթէ Անդիխ ինք իր վը քայ առնե միայնակ գլուխ հանել Հայաստանի բարեկարգութիւններու գործը, անխուսափելի կը գտանոյ եւրոպական պատերազմ մը: Այս աղքարարութիւնը որ մեծ տաշզանդի մը բոլոր ուժովը պաշտպանուած էր, և կուգար Աօլըզպէրիի հակառակորդ կուսակցութեան ամենէն նշանաւոր մէկ անդամէն, ահադին տպաւորութիւն գործեց Անձնաբիտանիոյ հայրենասիրական զգացումներուն վրայ. ընդհանուր հանդարտութիւն մը սկսաւ տիրել:

Անդիխ ժողովութիւն հանդարտեցաւ բայց չգոհացաւ: Ասխարարութիւն մը որ կրնար կրմնիլ ամրող երկրին զգացումին և համբային կարծիքին վրայ, նախարարութիւն մը որ իրեն նեցուկ ուներ Անդիխ ահադին ուժը, ու երեսփոխանական ժողովին մէջ 150 ձայնի մեծամասնութիւն մը կը վայելէր, այդ նախարարութիւնը իր ապէկարութեանը ամենամեծ ապացոյցը պիտի տար եթէ անկարուլ գլունուեր խաղաղութեամբ կարդարելու աշխարհիս խիլճը վրդովող ինդիր մը: Լորտ Աօլըզպէրի որուն քաղաքագիտական տաղանդը տիեզերաց ուշակ համբաւ կը վայելէ, պարտուոր էր իր կարողութեան չափը ցոյց տալ մարդասիրական գործի մը, այնքան մօտիկ Անդիխ սրտին: Ասխարարապետը կ'զգար թէ պահպանողական կուսակցութեան ծանր հարուած մը պիտի տար հայկական ինդիրէն անձարակ գործս ելելով, իր դիւանագիտութիւնը եղաւ ուրեմն եւրոպական համաձայնութիւն մը արտադրելու պայմաններուն հետամտիլ:

Առափոյ կայսեր Եւրոպա ուղերութիւնը բարեդէպ առիթ մը կը հայթայթէր բանակցութիւններու որոնք ըլդգալապէս կը դիւրանային Լոպանօփ իշխանին յանկարծական մահօվը: Պալմորափի մէջ Անդիխ նախարարապետը տեսակցեցաւ Աիքոլա ձարին հետ, և Անդիխական մամուլը արդիւնքին վրայ յուսալիր երեցաւ: Կայսրը անցաւ Գրանսա ուր հայկական ինդիրը կարդարուելու պայմանները քննութեան առնուեցան: Զարին մեկնելէն յետոյ ֆրանսական մամուլը շատ աւելի նպաստաւոր երեցաւ մեր իրնդրին. Փրանսական խրիչդարանին մէջ առաջնին անդամը ըլլալով հարցապետում ուղղուեցաւ արտաքին գործերունական նպաստաւոր խոսեցան մեզի և պարզեցին արեւելքի մէջ Գրանսայի աւանդական քաղաքականութեան շեղումին ծանր հետևանքները: Բոլոր կուսակցութիւնները առանց խորութեան նպաստաւոր խոսեցան մեզի և պարզեցին արեւելքի մէջ Զարիչ համբեր համբերատար հոգուով սպասելուն պետութիւններուն որոշումին: Առափոյ կայսեր իր մայրաքարը վերագանակէն յետոյ պիտի տեսնուէր ուղերութեանը միջոցին կատարուած բանակցութիւններուն արդիւնքը. երբ ձարը հասաւ Բեղդապուրկ հոն դնաց նաև իր Պոլսոյ դեսպանը պ. Անդիխոփ: Երկար խորհրդակցութիւններէ յետոյ, գեսպանը դարձաւ Պոլսոյ ուր վեց պետութիւններու ներկայացուցիչները տեսակ մը գեսպանախորհութիւնների գումարեցին պատրաստելու համար բարեկարգութիւններու ծրագիրը մը որ պիտի ներկայացուի սուլթանին: Առանց այդ ծրագիրը տեսնելու վերջացաւ 1896 տարին:

Այդ ծրագիրն պատրաստութեան առմիւ Եւրոպայի մէջ յայտնուած կարծիքներէն տեսնուեցաւ թէ Գրանսայի արտաքին գործերու նախարարութիւնը ինդիրը հզօրապէս ձեռք առած է, ոչ այնքան գործէ պաշտպանելու համար քրիստոնեաները որքան Գրանսայի գրամատէրներու նիւթական շահերը, որոնք մեծապէս վտանգուեցան վերջի երկու տարուան քաղաքական տագնապներէն: Այսթեղական շահերու հոգածութիւնը թերես քիչ մը նպաստէ բարե-

կարգութիւններու հարցին գոնէ առժամեայ կարգադրութեանը:

Պէտք է յիշել նաև թէ բարեկարգութիւններու խընդիրը այս անդամ չի սահմանափակուիր միայն քրիստոնեայ շրջանակներու համար. իսլամ ցեղերն ալ հոգածութեան առարկայ են, այնպէս որ հայկական հարցը կերպով մը վերածուեցաւ լըդհանաւուր բարեկարգութիւններու ինդիրին:

Ա. Պոլսոյ իսլամներուն մէջ սուլթանին դէմ՝ առաջ եւ կած դգոհութիւնը որ չի ծածկուիր, կասկածել կուտայ թէ ծանր խորվածթիւններու կրնան ծագիլ երբ անտես առնուի մահմետականներու վիճակը, հետեւաբար նորէն կրնան վտանգութիւն այն եւկանական շահերը որոնց պաշտպանութիւնը ամեն նկատողութենէ վեր կը դասուի:

\* \* \*

Ո՞նչ Եւրոպայի մէջ կը յուղուէր բարեկարգութիւններու հարցը, Ա՞հծ-Ա՞րդախուշը իր գաղանական քաղաքականութիւնը անտարբեր կը շարունակէր: Ա երանորդուեցան 1895 ի կոտորածները Լվերէկ, Բինկեան, Շկն: Վանաւորապէս այս վերջն քաղաքը ահռելի ջարդի մը զահ եղաւ. երկու հաղարէն աւելի հայ սրախողող եւ զան քիւրտ հրասակներէ. քիչ շատ հարուստ քաղաքը որ անցած տարի փրկանքով աղատած էր, աւեր աւերակ դարձաւ: Աորանոր ջարդի մէջ առանց մեծ աղգեցութիւն մը առաջ բերելու քահարիսներու աշխարհին վրայ, զգացնել տուին սակայն թէ շարունակող դրութիւն մըն է կոտորածը, և ժամանակն է վերջ մը զնելու: Ա. անդամ Տատեան Արթին փաշայ հարդի լուր չի լուսեցաւ:

\* \* \*

Եւրոպական միջամտութեան մը նշանները երբ բաւական յստակ կերպով սկսան յայտնուիլ, սուլթանը նորէն իր պահեստի քաղաքականութեանը դիմեց, այն է Պոլսոյ պատրիարքանին նոր կերպարանը մը տալով զայն իր գործիքը ընել Եւրոպայի դէմ: Այս անդամ Տատեան Արթին փաշայ հարդի լուր չի լուսեցաւ ուղղութիւն տալ սկատրիաբարամի գործերուն: Ազգային ժողովը որ կիսուակէս ցրուած էր, 62 անդամով գւմարում մը ունեցաւ, ու Ա. Պոլսոյ պատրիարքը ընտրեց Օրմանեան Վալապիա եպիսկոպոսը, և անոր քով զրաւ քաղաքական ժողով մը մեծ մասամբ բաղկացած կառավարական ուղարկութիւններէ, որոնց կատենապետէ Արթին փաշա Տատեան: Ակայն Եւրոպայի արգի քաղաքական ժանդէու այդ քաղաքական ժողովը կարող չեղաւ հանդամութեան հանդէու պատրիարքարամի գործերուն: Ազգային ժողովը կայսեր արգի քաղաքական ժողովը կարող չեղաւ սուլթանին հանդամութիւնը գեր մը կատարելու դիմութիւնը ունենալ: Անդհանուր մուացումը մըն է կոտորածը, որ տեղի ունեցաւ, թէկ գեսպանական մարմնին ճնշումներուն արդիւնքն է, բայց երկոյթը փրկելու համար ցոյց տրուեցաւ «շորհ» մը նոր պատրիարքին ու քաղաքական ժողովին:

\* \* \*

Ա երջացած տարուան մէջ մեր աղգային պատմութեան գլաւառ գծերը երբ կը համառօտենք, կարելի չէ մեզի անյիշատակ ժողովը Նշակեան վերակալութիւնը: Ապա ազգին ժամանակակից կեանքին վրայ այնքան հզօրապէս աղգեցիկ եղած է Նշակեան վրասկցութիւնը, և ապա ազգին համար այս պիտի ալ այնպիսի գեր մը վերապահուած է իրեն որ հայ ազգին համար կենսական հարկ մըն է հետամտիլ անոր գործունէութեան:

Առաջին անդամ ըլլալով անցած տարի օգոստոսի մէջ Առնան գումարուեցաւ Նշակեան վրասկցութեան Անդհանուր մուացումը, որ անաշառ քննութեան ինթարքեցից Անդ-

բողական Ա արշութեան ընթացքը : Երեցաւ որ ինը տարի շարունակ Հնչակեան Կուսակցութիւնը, և անոր հետ Հայ աղօք, զո՞հ եղած ին վիժեարի շատախօսութեան մը, որուն նմանը շարձանագրէր մեր աղքային արդի պատմութիւնը :

Հայաստանի մէջ քսան տարիէ ի վեր սկսած յեղափոխական շարժումը, որ իր առաջին զօ՞ները կուտար 1880 ին Երզումի բանտերուն մէջ, ինկած էր պարագայներու բերումով Աւետիս և Ա արիամ Վաղարքէկեաններու ճանկերը : Յեղափոխական շարժումին պարագլուխները ժողովքին հետ միասին իրենց արիւնը թափերով հայկական իւրիբը ըրին Եւրոպայի մէծ հարցերէն մէկը : Պատերազմի դաշտի վրայ գտնուողները կուուիլ գիտեն, և ժամանակ չունին տեղեկանալու թէ ի՞նչ կ'ընէ իրենց Ա արշութիւնը : Հայ յեղափոխականները կը կարծէին որ երբ իրենք ոժողվուրդը արիւնին կուտան, Եւրոպայի մէջ գըտնուող իրենց կեղրնական Ա արշութիւնը, որ թէկ ինքնակոչ բայց և այնպէս բողոքի տեղի չէր տուած, գոնէ կը դործէ խելով և բարեխողջութեամբ : Ի՞նդ հանուր Ժաղովը տեսաւ թէ այդ խելքը երբեք դոյսութիւն չէ ունեցած : Խնչքան մէծ փոփոխութիւն պիտի ըլլոր աղքային ճակատագրին վրայ, եթէ խորհուղ և խղճամիտ Ա արշութիւն մը ղեկավարած ըլլար հայ ժողովքին անձնութիւնութիւնը, զո՞հարերութիւնը :

Ընդհանուր Ճաղովը իր աղքային պարտականութիւնը համարեց առանց բան մը ծածկելու դաւն ճշմարտութիւնը պարզել Կուսակցութեան առջև, և անով աղքին յայտնել : Ժաղովը ուրիշ բան չէր կարող ընել բայց եթէ Կուսակցութիւնէն արտաքսել Վաղարքէկեանները :

Կեդրնական նոր վարչութիւն մը ընտրուեցաւ Ժաղովին միաձայն քուէովը, և անմիջապէս Հնչակեան Ա ասնաձիւղերը հետզետէ իրենց համականքովն ու աջակցութեամբը զօրացոց յին այդ Ա արշութիւնը որ հայ աղքին, թրբական պետութեան խկական վիճակին տեղեակ, և միանդամյն եւրոպական քաղաքականութեան հետամուտ, կաշխատի որ ո՛ և է բազմախնդրութեան, թեթև ու յախուռն գործողութեան զո՞հ չերթայ աղքային դատը :

\* \* \*

Վայուիս աշա 1896 տարին 1895 ի աղէտներուն շարունակութիւնը ըլլալէ յետոյ թեթև յոյսով մը մեղի կ'անցընէ 1897 թուականը : Ամայն մեր մեծագոյն յոյսը պէտք է զնենք միայն և միմիայն ներքին ուժին վրայ, որ պէտք է ղեկավարուի խելով, ու փորձառութեան դասերէն առաջորդուի :

## ՕՀՅԹՈՒՆԻ ԵՊԱՍՏՈՒՐՈՒԹԵԱՆԻ

ՔԱՌԱՍՈՒՆԻ ԵՒ ՀԻԿՈՒՐԵԱՑ  
ՊԱՏԵՐԱԶՄ

1895 ԿՈՅԵՄԲԵՐ 24-ԻՆ - 1 ՓԵՏՐՎԱՐ 1896

Ա արաշեան Գէորգը Օէյթունի այն քաջերէն էր, որոց համար պատմութիւնը դիցազն բառն ունի : Օէյթունը բան տարին տարին անդամ մը միայն ունեցած է այս տեսակ զաւակներ, որոնք քաջութեան, ճարպիկութեան, սարսափի և վրէժինդրութեան մարմացումն եղած են և կաշմած անոր փառքն ու առասպելական հռչակը : Իսան տարուան միջոցին անոր դորժերը այնքան տեսական երեցած էր թուրքերուն համար որ զայն մլրտած էին անունով մը իսկոյն կորուշ անոր յատկութիւնները : Ծախուղ (բախտ) կոչած էին զայն և ամէն տեղ այդ անունով միայն կը ճանցուէ : Օհաչ էր Պօդ-Պոյիր թաղին մէջ և

Ենիտիւնեան Պապիկ փաշայի մօրեղբօր զաւակն էր և անոր անձնութաց թիկնապահը : Բարձրահասակ, միջակաղմ, աւելի ջղուտ և քիչ մը խաժակն էր : Եղնիկի մը նման զիւրաթեք էր, սակաւախօս և այնքան զաղոնապահ, որին թափանցելու համար դաշոյնով մը սիրտը միայն ձեղբելու էր : Ենոր համար մենելը՝ մարելուն պէս կամ անկէ ալ նուազ բան մըն էր : Տասնեակ վերքերը սարմնին վրայ իր զարգերը և շքանշանները կը կազմէին և մտած կոիւներուն ու պատերազմներուն քանակութեան մէկ չորրորդը : Համբաւաւոր Ա առվուէն յետոյ միակ մարդն էր եղած Օէյթունի մէջ, որ տասը ժամանայ տեղը չորս ժամէն կը հանէր և անոր գաղտնագնացութիւնը ունէր : (Օրինակ մը տալու համար, մէկ զիշերուան մէջ 8 ժամ՝ հեռուն կերպար, իր ասպատակութիւնը կը վերջացնէր և նոյն գիշեր գառնալով անկողինը կը մտնէր . այնպէս որ միւս օր աշխարհ կը վկայէր թէ Ծախուղ այդ գիշեր տունը անցուցած էր :

Դղուէսն անդամ թառի մը մէջ մտած ատեն անկէ աւելի անչետ չէր կրնար մնար : Կիշեր ատեն, Օօրանոցի քովի տները կը մտնէր և սովաններու ոսկինները կամ ապրանքները կը վերցնէր և ոչ ոք չէր նշմարէր : Իր ասպատակային ձեռնարկներուն մէջ, օր մը չէր բռնուած և կամ յայտնի հեռովով մը ամբաստանուած, այլ դատապարտուած այն ենթագրութիւններով, օր այդ դործը միայն Ծախուղը կը լնար ընել :

Պօղտողանի և 78-ի պատերազմներու գլխաւոր հերոսներէն էր. և անկէ վերջ ալ միշտ ասպատակ ու փախրստական կեանքին մէջ հարկ վճարելն ինչ է չէր գիտցած . չէրքեզ բէկերն անոր ոտքին կը խնալրէին և Հաճինի վինուրական պահակներն անգամ՝ անոր ասպատակային գանակի վէրքերն ունին իրենց մարմնին վրայ :

Օօրանոցի գրաւման ամենայանդուգն ու ամենաճարպիկ գերակատարն եղաւ և պատերազմի դործունեալ մը զիշներէն : Քիչ մարդու անկէղծօրէն կը բարեկամանար, բայց բարեկամացածին համար ալ ինքնինը զո՞հել պարտաւորութիւնը :

« Ա կեանիքս մէջ անգամ մը մեռայ, կըսէր, այն ալ երր տարի ու կէս բանտ մնացի Ա առաջի մէջ »:

Հատ քիչ անդամ եկեղեցի կերթար . բայց մոլեռնդ բրիստոնեաց մըն էր, թրբատեաց մը ըլլալու համար, և կարծէս իր վրայ կը ծանրանար մահմետականները սըրով քրիստոնեաց շինելու մէծ պարտաւորութիւնը :

« Ես անդամ երբ ծանր հիւանդ պառկած էր, աղքականները խորհուրդ տուին որ լաւանալու համար ուխտէ որ ասպատակութիւն չընէ և շատ մարդ չըսպաննէ :

« Պալլիցէր<sup>1)</sup>, շօն ձագտիք, պատասխանեց . կուզէք էյ Վալօծը խարեմ, սալձօծիս պէս տահա շօտ պիտի էնեմ . . . »:

Եւ երկու օր վերջ մեռաւ . անխարդախ էր դաւանանքին ու համոզումներուն մէջ : Հայ աշուղի հերոսն եղաւ շուտով և ժողովզի բերնին մէջ արդէն առասպելական զիւցազնը . և զինք ճանչցոլներու սրախ մէջ անոր յիշարակը միշտ մահարձան մըն է :

\* \* \*

Դեկտեմբեր 9, շաբաթ օրն էր : Ծախամին ալ ուժասպառ էր . թէպէտ զեռ անհամար բազմութիւն ունէր, բայց այդ բազմութիւնը կապող և քաջալերող բարոյական ոյժը այլ ևս մեռած էր : Ծէմի փաշան փոխուց իր ծրագիրը և ինչ որ բանի ուժով չի կրցաւ, ուղեց թրբական խորամանկութեամբ գրաւել Օէյթունը : Աւղարկած էր մի

1) Կորսու էցէք :

սպլատակ զրօնակուոր, որ զէյթունցիւրը բանակցութեան կը հրաւիրէր:

Օէյթունի մէջ, միւս կողմէ, անասուններու և զօրքերու դիակները կիսաթաղ դիպուած էին. Գարշահօտութեան հետ անօմութիւնը և աղի նուազութիւնը, որ լուկած էին արդէն զգալի լինել, տարափոխիկ հիւանդութեան ծնունդ տուած էին թեթեօրէն: (Օդութեան մը լուրը կամ հասնլը անյօւսալի էր դարցած: Վի քանի կրծնաւորներ և աղաներ իրենց սովորական վախկոտութեան մէջ ամբացած, աժան հաշութեան մը մէջ ուղեցին իրենց փրկութիւնը, և կամ գոնէ այդ տեսակ խաղի մը ձգձգումով զբաղեցնել թշնամին, թէպէտ ժողովաւրդը չէր ուզեր զոհ գնալ խարեւայութիւններու, և պատերազմի բախտին էր յանձնած իր բախտը: Վէկ օր պայմանաժամ տըրւած էր և տաճկական բանակը այսօր դադրած էր հրացանածքելէ: Ա ասիլուսեան Կարտպետ իշխանը, Տէր Կարտպետը, բողոքականներու թուլախրտ պատուելին և զեռ միքանիներ իրաւունք ստացան գնալ բանակ. — եմէ չի գառնային ալ ժողովուրդը շատ բան կրուսած շը պիտի լինէր: Օանոնք ձանչցող թուրը հաղարապետ մը կրկնած էր. « Աղուեսին դէմ կուգան Կատուած խարողները, խորամանկութեան մէջ ալ կուռելու »:

Ելաօր եկած էին նոր պաշխազողութեներ, 20,000 չափ աղճատաղցի քիւրտեր, որոնք նոյն խակ իրենց կիները միասին բերած էին, վրէժինցիր լինելու 45 տարի առաջ զեյթունցիներէն կրած իրենց պարտութեան : Այս աղաները հազիւ թէ զինուորական շղթան հասան, ամէնքն ալ կողպատուեցան իրենց ժամացցցներէն, մատանիներէն և քըսակներէն : Իմզիւ վաշան խսկցին բանտարկել տուած էր զանոնք և այդ հաշտարար հայերը իրենց մահը մօտալուա տեսած էին և ժողովուրդը շատ խելացի գտած իր փորձառութեան մէջ :

‘Եմզի փաշան ետ ուղարկեց միայն՝ Վէլվանէսեան  
‘Աղաղարէթ աղան և մէկ ուրիշը, որ արդէն ակամայ զը-  
նացած էր, հետևես պատռէրը տալով անոնց :

— „Կոր ուժեր ստացայ, զոր ձեր աչքով տեսաք. մինչև հիմա Օքյանուն չի մտայ ձեր երախաներուն մեղքանալու համար. բայց աեսէք, ես չէրբեզ եմ. չէրբեզն խօսքը մի և հաստատ կը լինի. եթէ անձնատուր չի լինիք, վաղը, ճիշդ վաղը քաղաք պիտի մտնեմ և ամբողջութեամբ պիտի վասեմ, ոչ ոքին խնայելով։ Ով որ անձնատուր ըլլալ կուշե, թող իր ապրանքը չի մտածէ, այլ կնոքը և զաւկին ձեռքերէն բանած բանակը գայ. որովհետեւ ուղղակի սուլթանէն հրահանդ ստացած եմ. անձնատուր եղողներու 10-էն 8-ը պիտի ջարդեմ և երկուքն տւ Պաղպարճը ի դաշտերը պիտի տանիմ բնակեցնել։ Չեր անձնատուրութեան առաջին պայմանն է յանձնել Ա անքը, Օօրանոցը, Վասարին, Վաղճը, Ալեհը, Կազարի իշխանը և միւս իշխանները ասպատակներով միասին. մնացածը մենք կուգանք կարգադրել”:

Պառուղ փաշան այդ օր Նորէն ինքնաւլստահ կը ներ կայանար իր ուժերուն վրայ, որ այսքան ձարլիկ կերպով յայտնած էր իր ստացած հրաշանոները : Այդ երկու աշաները, վութացած էին երենց կեանքն աղատել և օէյթուն մոտան հաշութեան գաղափարը այնքան աղետալի գտած որ այլ ևս չկ դարձան : Ճաղովուրդը սաստիկ զըրդը ըլլուեցաւ թշնամին զէմ և ինքզինքը շատ բարձր դրաց քան աղաները, իր անցուղող որոշումին մէջ : Օօրանոցի քաջերը կատաղած սկսան խիտ հրացանաձգութեան և թընդանօթաձգութեան : Վաճագանդը գտաւ միւս վայրերուն մէջ ևս : Ոտումին մէկը պայմած էր ճիշտ թէմիկ փաշայի վրանին առջև . սա կատաղած հրամայած էր արագ պատերազմի : Ծննամին առանց քայլ մը առաջանալու, զուլանե-

բու ետևէն 4 ժամ՝ անդադար հրացան և թնդանօթ քաշեց և վերը տուաւ ժամը 12-ին:

Եւյդ օր Զէյլթունը միայն մեծ գդրազդութիւն ունեցաւ. գնդակով զարնուեցաւ և մհուաւ Պապիկ փաշայի արժանաւոր կինը, Վետիքի Հարազատ մայրը, որի զարնուելէն ի վեր շատ դառնացած էր:

Վասոր առաւաօտէն մինչև իրիկուն միօրինակ կերպով  
անձրևախառն ձիւն եկաւ : Ա անքի և Օօրանոցի մօտերը  
մինչև մէկ ու կէս կանգուն նստած էր իրիկուան դէմ, և  
իրիկուան դէմ սկսաւ Օէլիթունի Համբաւաւոր Պօրանը  
(մըրիկ) : Տնութիւնը խկշյն հասաւ մեզ օշնութեան, որ  
պիտի լըսցնէր մեր թերի թողածները, մէծագոյն կոտրած  
մը ևս ինք տալով մեր կատաղի թշնամուն . . .

Այս որ տեսած չէ Օւեյթունի ձիւնը և Պօրանը, մեծ գաղափար մը չի կրնար ունենալ անոր կատարած ջարդի մասին: — Երկինքը երկաթի գոյն կստանայ. ձիւնը բամբակի գեղի նման կաղեղնուի անկէ և մեկ օրուան մէջ շրջակաները ամբողջութեամբ կը ծածկուի. այստեղ ու բիժ մը շատ քիչ անգամ զարդի մը նման կը նշմարուի: Նույայ Պէրիտը, ալեզարդ ծերունիի մը նման, ճաղատ գանկով, պահապան հրեշտակ մը կը զառնայ, որմէ մարդկային ոտքին անհնար կը լինի անցնիլ. տասնեակ կանգունով կը դիզուին հոն ձիւները: Վիրձերը ամիսներով կը փակուին ուղեղուներու առջև, և ամբողջ բնութիւնը գերելմանական լուսութիւն մը և վեհութիւն մը կըստանայ:

•**Պաղպարին կվերըները ափ մը չոր տեղ չէ կարելի  
գտնել:** Զինին ներքեւն համատարած հեղեղ մը կիշնէ  
դէպի ձոր: Եւ յանկարծ իրիկնաղեմին կամ՝ զիշերը օղը  
կը պայծառանայ և աստղերը կը փայլն ու կսկսի Պօրանը,  
որ երբեմն մինչև շարւաթ մը կը տեէ:

Պլուանը քամիներու խենթն է և աշխարհակալը, կծող  
ծակող և տասպալող: Եթան ու բլուրներու կատարը հը-  
րաբուխի բերնին նման ծուխ կը հանեն, ձիւնեղէն հրդե-  
շը կը ծագի, և ահեղնագոչ սուլումներով կողրէց զանոնք և  
դէպի ձորը կը նետէ, անոնց հետ նաև ծառեր, զօնաներ  
և մարգեր. անոնց ներքեւ կը թաղուին ամէն բան: Երկու  
ժամուան մէջ մարդը Պլուանի ներքեւ ձիւնեղէն արձան  
մըն է: Հատ անդամ, օշունդի միջոցին, պատարագի հա-  
մար Ամանք եկած են և 5 վայրկեան մօտակայ տները շեն  
կարողացած դառնաւլ. պատահած է, որ այդ կարծ ճանա-  
պարհի վրայ մարդիկ սառած են:

Օէյթունցիները կաղաղակէին, «մեր Վասուածը միշտ  
Պէրխու ետևն է պահուած . ահա Հասսաւ իր օգնութիւնը՝  
Պօլանի ներքեւ էին զօրբերը . . .

ՀԵԾՈՅԻՆ ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ

ગુજરાતી

ԶԵՂՅՈՒՆԻ ՔՐԵԽԱՄՈՒՆԿԱՅ ԿՈԱՆՎԱՐԲՀԸ Ը ՄԱՍՆԱւոՐ ՆՈՐՈՂՄԵՒՆ  
ՄՔ ՀՐԹԱԼ. արդէն կարեսրութիւն ալ չընմի: Խոկ երկըին բա-  
ցարձակ տէրն է Վահ պէջէ, Հանրածանօթ իր արիւնաբրու և  
վայրենին բնաւորութեամբը: Եր սճրագործական «քաջութիւննե-  
ցուն» շնորհիւ փաշայ և ընդհանուր հրամանատար եղած է: Բո-  
լոր շրջականները ամէն առենէ առելի կը շարչարէ և կը կեղէքէ  
խեղչ հայ ժողովուրդը, և ամայի դիւղերու մէջ կախել կուտայ  
շատերը:

Երկիրը շատ աղքատ է և ժողովուրդը թշուառ, անօթի և  
մերկ։ Այդ փառաւոր յաղթանակներուն հակաչարուածէն մեկ  
քանի տարի ետքը հազվա պիտի կարենայ ինքնինքը ամփոփել։  
Լուր էր տարածուեր որ իրը թէ Մեծ-Արդասպանը հաղարաւոր  
ոսկիներ դրկած է Զէյթուն, տառապեալներուն համար։ Այս  
այց գրամմերը զբկուեցան բայց զարձանուեցան Զօրանոցի շինու-  
թեան! Հիմա այդ Զօրանոցը լացնելու վրայ են, առ չի դիրքին  
փայտ քառորդ մեծութիւն ևս տակ լցնէլուց, ևս այլ պիտի և առջ-  
նեն աւելի ամուր, չքեզ և մեռ չօրոգի։

Զօրքերը քաղքէն մէկու կէս ժամ' հեռու վայրեր վրաններու

տակ կը լնակին և լնաւ չեն երթ եւ կերպ քաղաք ուր միայն սա-  
տիկան մը և երեք սատիկան զինուոր կան, ասոնք մարզուած  
կապիկներու պէս զէս ու դէն կը շրջին դառնացած, բայց դառ-  
նութիւննին դուրս թափելու անկարող կացութեան ենթարկ  
ուած: Տուրք գանձելու համար մինչև հիմա ո՛ւ և ձեռնարկ չէ  
եղած և ըլլալիք ալ չի կայ: Խըկըին մէջ թէն զործերը վերըս-  
կըսած են սակայն շատ թոյլ ու դանդաղ: Ժողովուրդը տակա-  
ւին եր չոր հացի խնդիրը ապահոված չէ. որչափ ատեն շարու-  
նակէ այս վիճակը տուրքի գանձումը անկարութիւն կը թուի:

ՄԵՐԱԿԱՆ

Առանա-Մերսինի վարչութիւնը գործէք ըլլալով Համբուի  
իր պաշտօնեաներէն հայերը, որոնք թուուվ 17 էին, հրաժարեցու  
ցած է. ի հաճոյակատարութիւն Անձ-Մարդասպանին :

ԲԻՆԱՐԱՆ

Հայոց հազարի մօտ տաճեկ, Խըղդլպաշ, Թիւրք, քիւրտ 1890  
սեպտեմբեր 2 ին Ակը բնաջնջ ընելէ յետոյ կը վերադառնան, և  
սեպտեմբեր 7 ին կը յարձակեն Տինկեանի վրայ:

“Ատիւ կը թալլեն տուները, յետոյ չորս կէտէ կը բանկիցնեն ամբողջ զիւ զը: Հոյակապ եկեղեցին, աղջիկներու և մանչէքրու վարժարանը, 192 տուն բուլըրովին կ'այցին և մօսիքի կը վերածնէ ։

Բինկեանի 200 տունէն կաղաքին ութ տուն որոնցմէ մէկը միայն, Մեծատուրեան Պաղտիկ աղայինը, բնակելի է, ուր 360 հոգի կը բնակին հիմա, մնացած եօթը տունը անբնակելի ախտանիք էն:

Фондът ѝ връчи на майстора и архитекта професор Иван Йорданов и съпругата му Мария Йорданова, а също и на съпругата на професор Йорданов - д-р Елена Йорданова.

Ըրջակայ զիւղերու և քաղաքներու հետ եղած յարաբերութիւնները դադար են. երթևեկութիւն չի կայ:

Գաղթելու հարաւորութիւնը է կայ. ոչ մեկ տեղէ ալ նութեան լուս :

Նահատակուածներու	մէկ մասին անունները	աշխատանկ.
1. Թաթուլ	Մէծատուրեան,	25 տարեկան
2. Կունիկի	"	50 "
3. Յակոբ	կալուածատէր,	70 "
4. Աշան	"	44 "
5. Բարթուղիմէոն	վաճառական,	54 "
6. Պետրոս	"	17 "
7. Օր. Մարիամ	"	17 "
8. " Աննիկ	"	14 "
9. Արքայամ	Պէրակրեան	հողագործ,
10. Ղազար	Մելօյեան,	դարրին,
11. Յակոբ	"	գաճառական,
12. Ցովչաննէոն	Եղիկեան,	զիւղին մուխթարը,
13. Յակոբ	Փարեան [Տարպէն Աթենիի Հայրը]	63 "
14. Սահակ	Աւագեան,	գաճառական
15. Սարգիս	"	46 "
16. Գևորգ	"	48 "
17. Ալեքսան	Ասլանեան,	մեղուարոց,
18. Կարապետ	"	54 "
19. Մկրտիչ	Վանչէկելեան,	թաղական,
20. Յարութիւն	Ներսէսեան,	Տեփրեկցի
21. Մարգար	Տէր Յակոբեան,	աղաքակատէր,
22. Մելքոն	Հավեան,	թէղբէլէթի անդամ,
23. Մկրտիչ	Թամթարեան,	ուսուցիչ,
24. Գրիգոր	Խաչոյեան,	հողագործ,
25. Աստուր	"	38 "
26. Մելքոն	"	43 "
27. Ելիսաբէան	Բալուեան,	չորեպան
28. Կարապետ	Արապեան,	հողագործ,
29. Յավշաննէոն	Կիւրեղիան,	39 "
30. Տիկին Գ.	Ասլանեան,	21 "
31. Սարգիս	"	21 "
32. Զապէլ	"	4 "
33. Յակոբ	Տէր Յակոբեան,	19 "
34. Տիկին Հոփուիմէ	Բալուեան,	26 "
35. Օրինբդ	"	16 "
36. Յակոբ	Պէրակրեան,	14 "
37. Օրդ. Տիրուհի	Կերտսէսեան,	խղուած,
38. " Զապէլ	Թամթարեան,	16 "
39. }		15 "
40. } Երկու Տիկին և մի Օրինբդ. Խարմանեան տուննէն.		
41. }		

44. Բայշո	Աւագեան,	աշակերտ,	16	"
45. Հայկ	Տէր Սահման,	աշակերտ,	13	"
46. Օրդ.	Տէրուհի	"	17	"
47. Տէր	Յակոբ Քահանայ,	Թաթարեան,	53	"
	Քահանային թէկըը	կտրածեն նախ, և յետոյ ողջ այլքած ենիսաբըկի վրայ:		

፳፻፲፭

ինչպէս ամէն տեղ նոյնպէս և Քէմախ ալ հայ ժողովուրգը սոսկալի նեղութեան տառապահքի մէջ է: Կառավարութիւնը կուզէ բոլոր տուրքերը հաւաքել, և որ աւելին է, ոչ միայն այս տարուանին այլ նաև գալիք չորս տարուան տուրքերն ալ մէկն կուզէ դանձել:

Երզնկայի, գրդ զօքաբանակին, հրամանաւոր Զեքին զօքը կը նստեցնէ այդ գիւղերուն մէջ. Կըսեն թէ գիւղերը պաշտպանելու համար է, բայց որո՞ւն դէմ:

ԲԱՐԵԳԵՊԵՊ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵՒՆ

Հնչ. Կուսակցութեան Զէլը Ունի ներկայացուցիչ Պ. Աղասի Բարիկը հրատարակեց քրանսերեն տետրակ մը, Մարտաշի մէջ անցած տարի սպաննուած Խոսլացի կրօնաւոր Հայր Սալվաթօրի մահուան պարագաներուն վրայ:

Սարդարապանին, թիւրք սպայ Աշհզար պէջ, դատը քաղաքական կարեռութիւն մը ստացած լլլլլով, մեր ընկերուն չը բատարակութիւնը շատ յարմար ժամանակին եկաւ. հաբուած մը ևս եղաւ. Համբարձութաղաքանութեան գէջ:

Գրանցութեան գործութեան մաս դեպ:

Φ Α Φ Ο Κ Υ Λ Υ Τ Υ Κ Ε Υ

Աւետիս և Մարիամ Նազարյանին կը շարունակեն կարգ մը  
Հնչակեաննեցու դէմ՝ զրպարտութիւններ սուհ զծել և տարածել  
Կը յուսան ազգային ուշադիրութիւնը այդ միջոցով վրիպեցնել  
կը տագրուած նպատակէ մը :

Հայոց աղքին և Հնչչակեան Կուռակյութեան համար պատր կա  
ըսկը ինդիբը հետեւալն է։ ԶԵյթունի հայ ժողովուրդը անօ-  
թի կը տառապի. Աւետիս և Մարիամ Նազարեէկեան վերջա-  
պէս աղդային հսկողութեամբ ԶԵյթուն պիտի զբի՞ն թէ ոչ  
յատկապէս ԶԵյթունի համար հանդանակուած և իրենց յանձ-  
նուած դրամը։

Աշխատանքը պարզ է այս գործությունների մեջ:

S U C C U S

Աւետիսի և Մարիամ Նազարյանիկեան Կուսակցութեանս տըպարանը ևս յանձնած չըլլալով Կեդըռոնական Վարչութեան հարկ եղաւ նոր տպարան մը պատրաստել: Տպագրական պիտոյքները ապաբրուած ըլլալով, Հնչակեան Կուսակցութիւնը մօտերս նորէն պիտի ունենայ իր տպարանը ուրիշ պիտի հրատարակուի պաշտօնական թիրթին՝ յառաջիկայ թիւր:

W0 b b f i s 0 b 0 b g· b b

Հայոց ակեան Արտօսակցութեան Ակդը ընդական Գանձարանը ըստ տաղածէ հետևեալ Նույնառատութիւնները -

ԱՄԵՐԻԿԱՆ. — Մ "Հալն ի Մ. - Ճպղեն, հետեւալ ցանկի  
համաձյն. — Մ. Գ. Ճ., Յ. կ. 10 ական տօլար, Պ. Ճ. 6 տօլ.  
Գ. Մ. Ս., Մ. Ա., Սեւ Քար., ՔւԼ. Յ. Մ., Ճին 5 սկան  
տօ. Պ. կ. 3 տօ. Ս. Գ. Ա., Մ. Թ. կ., Յ. Գ., Յ. Խ.  
Տօլ. Ճ. 2 ական տօլ. Թ. Մ. 1 տօլ. 25 սէնթ. Ասպար 1 տօլ  
Մասնաճիղի Գանձնակէն 10 տօլար:

Եղ. Ար. Քրանք 50, Հնկերք Հայաստանցի 20. Ասովաբերդ  
խրէն 18, Մկ. Խշ., Մթ. Կպ., Յլ. Կիւլ. և Ծուտիկ 10 ա.  
կան, Ս. Ար., Աւ. Ցր., Մք. Ցով., Գոր. Կն., Պղ. Կու. և  
Դամ-Թռա 5 ական. Բանտոր Խրէն 3. 50 առնթիմ, Եւ աշքազա-  
քէն Խչ. Խչ., 25, Պրոլաս քաջաբէն Մն. Աս. 15, Բւլիկք Աւ-  
րաթէն Եղ. Պկա. 10, Պռմար 211 Փ. 50 առնթ. :







